

ՀՄԱՑԵԱԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԴԵՊՔԵՐԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ
(1914 — 1918)

(Շարունակութիւն)



1918 Փետրիար 24. — Երկար ատենէ ի վեր ոչինչ գրած եմ : Հողերանութիւն մը համակեր է զիս : Բնազդ մը զիս կը ստիպէ գրել, ըլլայ լրագրական յօդւած մը կամ նամակ մը եւ կամ երկու տող յիշատակարանիս մէջ : Փետրիար 7ին թուրքերը կը գրաւեն Կարմունջ եւ Ախլաթը, ինչ որ յոռեղոյն տրամադրութիւններ կառաջացնէ հասարակական կարծիքի մէջ : Երէկ իրիկուն Բերկրիէն հաղորդեցին, որ Պայազիտէն վերադարձող միլիցիոնէրներ յայտնեցին թէ՝ Պայազիտ ստացւած է հետեւեալ հեռազիրը. «Կարմունջը գրաւեցաւ, 300 գերի առնեցաւ, գործերը լաւ կ'երթան, թուրքերը եւ քիւրդերը կը նահանջեն» : Իրիկուն նոյնպէս հաղորդեցին, որ Եկմալէն եւ Ռատանէն կը հաղորդէն, թէ թնդանօթի ձայներ առած են Ախլաթի կողմէն :

— Այս օրեր հինգերորդ գունդի մէջ կը յուզեփ գիրքերը լքելու առաջարկը :

— Կարնոյ համագումարին պատգամաւորներ ընտրւեցան վետր. 19-ին կայացած ժողովին մէջ, ուր կային 94 պատգամաւորներ, Հմ. Մանուկեան, Ա. Մաքսավետեան, Մ. Սոսոեան, Պ. Պանիրեան, Մ. Օվեկեան, Վ. Առաքելեան, Ա. Մերոպեան, Ա. Աղաւնեան : Անոնց մէ ես ու Մամէլ մերժեցինք երթալ, միւսները մեկնեցին ամսոյս 21-ին :

— Զօրահաւաքը առաջ կը տարւի մեծ թափով. մինչեւ 30 տարի-քաւորները կը հաւաքին, զէնքի տակ առնւած են 2000 հոգի :

28 Փետրիար.— Երէկ գիշեր հինգերորդ պոլկի մէջ կը սպաննւի մէկ բժիշկ եւ կը վիրաւորւի զինւոր մը : Ներքին երկառակութիւններ եւ սպանութիւններ կը չարունակւին տակաւին : Յունւար 26-ին էր, որ 300 վերադարձող զինւորներէն 5 հոգի սպաննւեցան, դարանի մտած իրենց զինակիցներուն կողմէ, Գէօլիփի մօտ :

— Այս իրիկուն Առնիսէն տեղեկացուցին, որ մեր ռազմետկան գէպի Ալճաւազ երթալով՝ Աղսրափի մէջ հանդիպեր է 20 ձիւոր և 50 ստաւոր քիւրդերու, որոնք կուին մէջ կուտան 4-5 սպանւած եւ 7 դերի. վերջինները բերւած են Արձէչ:

— Ղարաքիլիսէէն լուր ստացւած է, որ Մմբատ 2000 հետեւակ եւ 400 ձիւոր զինուորներով կը պատրաստի յարձակի Ախլաթի վըրա: Թուրքիրը Փրխուսի ճակատին վրա մեծ ուժեր կը հաւաքին:

— Այսօր հրաժարական տւի ներքին դործերու կոմիսարութենէն, պատճառ բռնելով, որ՝ «Նկատի ունենալով Վասպուրականի մէջ ստեղծւած ներկայ դրութիւնը եւ գործերու ընթացքը, ես ի վիճակի չեմ անոնց պատասխանատւութիւնը բաժնել ձեզ հետ»:

Մարտ 1.— Այս առաւօտ կանայք կը խուժեն պարենաւորման փուսի վրա եւ հացերը կը թալանեն: Թալանող 8 կիներ կը ձերբակալւին եւ կը բանտարկիին: Քիչ ետք, Մամբրէի հարիւրեակին զինւորները կուգան, կը կոտրեն դուռը եւ կիները կազատեն: Զաւէն տանիքէն վար ցատկելով կը փախչի: Յոյցը կաղմակերպւած է Աղատի կողմէ, որ ժամանակէ մը ի վեր Շատախցիկան փոռթի մը ստեղծեր է: Նոյն Աղատ Լեռոնի, Մոկացի Համբարձումի եւ Անտրոյի ներկայութեան ըսած է, որ՝ «Ես պիտի քանդեմ զինուորական մարմինը, որուն զլուխը կը գտնեմ Պուլկարացի Գրիգորը, որ ոչ մէկ լուրջ միջոցի դիմած է անիշխանութեան վերջ տալու համար: Գրիգոր սկսած է գործել ճիշտ այնպէս, ինչպէս երբեմն Արամ՝ չունենալով վերջինիս առաւելութիւնները: Շարաթէ մը ի վեր է, որ Գրիգորի հետ խըզած եմ յարաբերութիւններս»:

Մարտ 4.— Երէկ իրիկուն (մարտ 3) ստացանք Ղարաքիլիսէէն պոլկովնիկ Գեղամովի մէկ թէլքֆոնոկրամը, որու համաձայն Կարին գրաւած է, Մանազկերստ պարագան մերոնց կողմէ եւ հաւանական է ամբողջ Խնուսի նահանդի տեղահանութիւնը. նոյնը կաւեցնէր որ Վանի զրութիւնը ծանօթ չէ իրեն եւ զաղթել կը թողուր մեզի Խնուսի գծով, որ պիտի պահէն: Սափալիչն ստացւած ուրիշ տեղեկութիւններ չափազանց ծանր են: Վէհիպ փաշան ըսած է, որ ինք ազգային զօրագնդեր չի ճանչնար եւ պիտի երթայ այնքան որ հանգիպի ոռուս զօրքի: Գերմանական ամբողջ ճակատին վրա գերմանները կը յառաջանան Խուսիոյ խորերը եւ մալուսուներ, պելուսուներ եւ լեհեր խումբերով կը միանան գերմանական բանակին: Բոլեւիկներ սրբազն պատերազմ յայտարարած են: Դրօն իրեւ թէ իդգիրէն ելած է զէպի Պայազիտ եւ մաքրած ճամբռու քիւրդերը: Մինչեւ ուշ գիշեր թէլքֆոնով խօսւեցաւ Սէֆէլուի հետ եւ մարդ զրկւե-

ցաւ Պայազիս լուրջ ստուգելու եւ որոշ տեղեկութիւններ տալու այսօր։ Խորհրդակցութիւնը, որուն ներկայ էին Կ. Համբարձումեան, Հմ. Մանուկեան, Գրիգոր Պուլարացի, Լեւոն, Սամէչէ եւ պոլկովնիկ Պօղոսեան՝ երեք օֆիցիոներով, ընելիքի մասին որոշումը թողուց այսօրւան։ Ընդհանուր կարծիք մըն ալ՝ կուել եւ ուժին առջեւ տեղի տալով նահանջելն է գէպի Պարսկաստան։

— Այսօր Կեդր. Կոմիտէի խորհրդակցութիւն մը ունեցանք, ուր դարձեալ վերոյիշեալ եղբակացութեան հասանք՝ որոշելով զէնքի տակ կանչել 35 տարեկանները եւ ժողովրդական միջոցներ կազմակերպել՝ պատրաստ ըլլալու նահանջի։

— Պարսկաստանէն ստացանք Սիմոն Խանի նամակը. բերողը ըստ, թէ՝ վերջին օրը լսեր է որ անդիմական զօրքեր եկած են Սոուջրուլաղ եւ Թաւրիդ։

— Առնիսէն Տիգրան կը հաղորդէր, որ Զիլանի կուլիսան եւ Քեամիլ բէկ ուզեր են տեսնելի իրենց հետ։ Հրահանդւեցաւ, որ զգուշաւորութեամբ տեսնեին եւ ջանան բարեկամութեան պէտքը շեշտել։

— Երէկ իրիկուն զարձեալ խորհրդակցութիւն ունեցանք։ Հարազիլիսէն Տ. Միքայէլեան կը թէլէֆոնէ, որ Խնուսի գաղթականներու ասացին մասը արդէն հասած է Տիատրին. դրութիւնը իրենց համար ալ անորոշ է։ Առջի օր, մեր հրահանդին համաձայն, Սավալիէն Պայազիս մեկնողները երէկ մինչեւ ուշ ատեն չլերազարձան։ Երէկ իրիկուն Սաբայէն Սիմոնի տաւծ թէլէֆոնոկրամի համաձայն, քիւրդը եկած է Շէրպէկ եւ պատմած, որ Սմկօն Սալմասոփի մէջ կը տեսնելի Մար - Շիմոնի հետ, որու վերադարձին ատեն կը յարձակի անոր վրա։ Մար - Շիմոն կունենայ իրեն հետ 400 - 500 մարդ. Կուիը կը չարունակի, կը սովաննելին տեղացի մէկ քանի հայեր եւ, իրեւ թէ, Սամսոն օգնութեան կը փութայ Մար - Շիմոնին։

— Կը ձիւնէ այսօր եւ ձմա է օրը. սոսկալի եւ զաժան ազդեցութիւն թողած է զաղթի միտքը ժողովրդի վրա. ահաւոր բան է այդ նահանջը այս օրերուն. ո՞ւր սղիտի երթայ եւ ի՞նչպէս երթայ այս թըշւառ. բեկորը, որ հազիւ թէ կը չնչէր մայր երկրի վրա։ Ոչ մէկ նախապատրաստութիւն կայ զաղթի համար, սպասողական գրութիւն է, կը սպասեն բոլորը, որպէսզի պարզւի Խնուսի, կրղրումի, Պայազիսի վիճակը, որպէսզի պարզ և որոշ բան մը իմանանք կամ հրահանդ մը ստանանք։ Երեք ամիս է, որ Վասպուրական մնացեր է ինքն իրեն, ո՛չ կապ եւ ոչ յարաբերութիւն. այդ պայմաններու մէջ հարկաւ դիմադրութիւն ցոյց տալ հնարաւոր չէր։

Հայութիւնը չի կրնար կազմակերպւիլ, եւ այդ է իր միակ դժ-

բախտութիւնը : Ահա զեկալար շրջան մը Վանի մէջ . ո'չ մէկ ջանք , միջոց մը , ո'չ մէկ ձեռնամիութիւն , թէլքֆոն տալ եւ առնել՝ ահա բոլորը . Դժբախտ ենք եւ պիտի կոտորախնք : Ես միշտ ըսած եմ զեկուցումներու մէջ եւ դասախօսութեանց ընթացքին , որ հայութեան հասած աղէտներէն աւելին կրնանք հանդիպէլ եւ կը թիվ թէ պիտի հանդիպինք . Կովկասը տակնուվրա , ճակատը՝ բաց եւ թշնամին արագաքայլ կը յառաջանայ . բուռ մը հայութիւն պաշարւած թշնամիներով եւ գաժան պայմաններով :

— Հանգիստ եմ . միակ մտահոգութիւնս քոյրս է ու մայրս . Եթէ զիտնամ որ անոնք ապահով են եւ կուշտ ու պիտի կարողանան խուսափիլ մեծ վտանգէն , ես մեծ սառնասրտութեամբ պիտի նայիմ դէպքերու վրա եւ ընդմիշտ Կովկասէն հարաւ պիտի ձգտիմ երթալ : Ինչքա՞ն կուղէի անդամ մը տեսնել քոյրս ու խեղճ մայրս . . .

Մարտ 6.— Երէկ իրիկուն Գրիգորէնց տունն էինք բոլորս . Սավալիէն կոմիսար Լեւոն ընդարձակ տեղեկութիւններ հաղորդեց ճակատի գրութեան մասին : Անդրանիկի մէկ հաղորդագրութիւնը կ'ըսէ , որ Կարին գրաւած է , ինք կը գտնէլ Հասան - Գալէ : Պոլկովնիկ Յովսէիկան Կոստիային աւած մէկ հեռագրով , փետր . 26 - 27-ին կը հըրահանգէն նահանջել Բերկրի եւ ժողովուրդը կանոնաւոր ու հանգիստ կերպով տեղափոխել , անկանոնութեանց պատասխանատուն համարելով Կոստին : Մանազկերտի , Ղարաքիլիսէի , Պայազիտի շրջաններուն մէջ կատարեալ անիշխանութիւն կը տիրէ , մէկ կառավարիչը միւսին չլսեր : Ս . Կարապէտի պոլկի զինորները փախեր են տուներնին եւ մնացեր է 150 մարդ : Մմբատի բոլոր զինորները նոյնպէս առաջին ընդհարումի հետեւանքով փախեր են առաջացեր է ընդհանուր պանիկա եւ խուճապ , որու հետեւանքով ժողովուրդը գաղթի դիմեր է : Պայազիտի զինորական եւ ազգ . Խորհուրդները յայտներ են լեւոնին , որ առաջարկէ մեղ Պայազիտի եւ Տիատինի շրջանը Վանին միացնել : Քիւրդ Ղազօն չի հպատակւիր նաշանիկ ատրիստին (Ծոկատի պետին) : Պայազիտը մարդ զրկեր է Թիֆլիս եւ Երևան , առաջարկելու համար , որ եթէ Կովկաս օգնութեան հասնի , իրենք կրնան մնալ , իսկ եթէ ոչ , պիտի նահանջեն : Իբրեւ թէ Մմբատ եկեր է Տիատին եւ գաղթող ժողովուրդը ետ կը դարձնէ :

— Ժողովուրդը կապրի չափազանց արիւնաքամ բոպէններ : Նահանջի տրամադրութիւն չկայ , նկատի ունենալով անկարելիութիւնը : Շատախցի Պազիկը ներկայացաւ կոմիսարներու Խորհուրդի նախադահին եւ հարցուց , թէ ո՞վ կուղէ նահանջ , ո՞վ կուղէ մնալ . «նահանջ մարդկուի՞ն է , նահանջ մեռնել է . երկու տարի ապրեցանք» :

բայց ի՞նչպէս . ո՞չ , մենք չենք ուղեր նահանջ , մենք կուզենք մնալ , կուփել եւ մեռնիլ» :

— Այս գիշեր 1/4 արշին ձիւն եկաւ . օդը ձմերային է եւ խիստ ցուրտ :

— Այսօր հայկական հինգերորդ պուլը յանձնումներ կընէ եւ պրի-կաղ (հրաման) եկած ըլլալով կը պատրաստի մեկնելու :

Մարտ 7.— Այսօր տրամադրութիւնը աւելի լաւ չէ : Ժողովուր-դը՝ կին , տղայ , մարդ հաւաքւելով , առաջնորդ եղնիկ վարդապետի գլխաւորութեամբ կերթան 5-րդ պոլիկ մոտ եւ կը պա-հանջեն , որ մնայ եւ չգաւաճանէ : Անիկա կրսէ , որ իրենք չեն եր-թար Կովկաս , այլ Սաւալի , այդ վտանգւած կէտը պաշտպանելու հա-մար : Զինոր մը գաւաճան կանւանէ պոլկովնիկը :

Այս իրիկուն Սավալին լեւոն 0հաննէսեան կը հաղորդէ , որ նահանջը առաջ եկեր է քոնթը ռազմիկայի պրովոկացիայի եւ պոլ-կովնիկներու ապիկարութեանց եւ ընդհ . ղեկավարութեան պակա-սութենէն :

Դրօն Պայաղիտ կը սպասւի . հայկական մեծ ուժեր կեդրոնացւած են Կարս եւ Կաղզւան , իգդիրէն 15000-ի չափ ուժեր պիտի գան այս ճակատներուն վրա : Անգլիական զօրքերը եկած են Սոսուջ - Բուլաղ եւ Թաւրիդ :

Ուլուխանլու - Շահթախթ գծի վերաշինութեան աշխատանքները մեծ թափով առաջ կը տարւին : Պայաղիտէն ղեկավար ուզած են Վա-նի նահանդէն :

— Սարայէն Սիմոն կը յայտնէ , որ Մար - Շիմոն սպանւեր է Տի-լիմանի մօտ Սմկոյի հետ ունեցած կոխւին մէջ եւ հարիւր հողիէն ա-զատւեր է իր եղբայրը , քանի մը ասորիներով , չնորհիւ հայերու օ-ժանդակութեան :

Մարտ 8.— Այս առաւօտ թուրքերը յարձակում դործեցին Ռստա-նի վրա : 80 - 100 հոգի յառաջանալով , կը բռնեն Պատակնից մօտ եր-կու բարձունքներ եւ կը սկսին հրացանածգութեան , յետոյ մերոնց կրակին տակ կը քաշւին աւելի ետ : Առտուն երբ լուր կը տրւի 5-րդ դունդի պոլկովնիկին , որ Գէորգէն զնոպացիրներու խումբը ետ զար-ձւի , որովհետեւ Ռստան կոխւը սկսեր է եւ Սոսաքելեան պատրաստա-կամութիւն կը յայտնէ իր խումբովը վերագանալ , պոլկովնիկ Պո-ղոսեանը թէլիքոնով կը յայտնէ անոր , որ այդ լուրը տեղացիներու կողմէ պրովոկացիա է եւ իրենք պէտք է շարունակեն իրենց ճամբան : Պաշտօնապէս ալ լուրը տրւեցաւ նաչալնիկ ատրիատին Ռստանի վրա կատարւած յարձակման մասին , որպէսզի գունդը ետ մնայ երթալէ : Նկատելի է , որ թուրքերը յարձակման սկսան այն օրը , երբ 5-րդ հայ-

կական գունդը մեկնեցաւ Վանէն : Կէսօրին լուր առնենցաւ , որ թուրքերը մտեր են Ոստանի կոնակը համարւող Հիլի գիւղը : Հոն կային 200 հոգի , երէկ զնաց Շատախցիներու առաջին հարիւրեակը , այսօր մեկնեցաւ երկրորդը , առտուն կանուխ ժամհարեան , որ ծ-րդ գունդի սպան ըլլալով՝ ուրիշներու հետ մնացեր է մեր զնդի մէջ , մեկնեցաւ Ոստան , ուր հրահանդւեցաւ գալ նաեւ Մուրատին 50 ձիաւորներով : Այսօր կէսօրին զնաց նաեւ Լեւոն , ձիաւոր զինորներով , Ոստան է գացեր նաեւ Սամւէլ 30 հոգով , այնպէս որ հոն վաղ առաւօտ պատրաստ կըլլան 500 հոգի : Երկու թնդանօթներ կան , բայց դործածող չկայ անտէրութեան պատճառաւ :

Զօրահաւաքը կը շարունակւ մեծ թափով , բայց զէնքը պակասէ : Ոստան ժամփուշտի կարիք կայ , բայց Փուռկոնի ձիեր չկան փոխադրելու :

Փոխադրական միջոցներ անկաղմակերպ եւ փչացման դատապարտած են : Ժողովրդի մէջ խուճապը կը շարունակւ , թէեւ դիմողներ շատ եղան Ոստան երթալու :

9 Մարտ .— Այս առաւօտ կոիւը շարունակւեցաւ ժամը 5·30-ը անց եւ տեւեց մինչեւ ժամը 1:

Յարձակողներու թիւը 200 - 300 է : Այսօրւան կոիւը շատ կատաղի եղած է . թուրքերը առաջացեր են Հիլիի կողմէ , ուր , սակայն , Մուրատ իր ձիաւորներով ուռուա՛ կանչելով , կը յարձակի թուրքերուն վրա , որ խուճապով կը սկսին վախչիլ , թողլով 4 սպանւած , 2 հրացան , 200 քիւչիւք չափի ժամփուշտ , պատինկայ , շինէլ եւ այլն : Ժամը 4-էն ետքը մեր սաղմանաւը , ուր նստած էին կ . Համբարձումեան եւ Դանիէլ վարդապետ , կը ոմբակոծէ Աղթամար եւ շրջակայ դիրքերը ու կը վերադառնայ երեկոյեան :

Այսօր լոյս ընծայեցի «Տեղեկատու» անունով թերթիկը , որ ամէն օր լուրեր պիտի հաղորդէ ժողովրդին , որ մեծ ուրախութեամբ ընդունեց զայն :

Լեւոն տակաւին Ոստան կը սպասէ եւ ուժեր կուղէ : Մեր ունեցած երկու վիրաւորներէն մէկը ծանր է :

10 Մարտ .— Այսօր կոիւ չկայ Ոստանի ճակատին վրա : Արճէշէն իմացանք , որ հոն մեր հետախոյլները կարմունջի մօտ քիւրդերու հանդիպելով՝ սպաններ են մէկը : Իրիկւան Սալվալիէն Տ . Միքայէլ-եան հաղորդեց , որ Մեսրոպ իր խումբով եկած է Սավալի եւ թէ Ախվէրդեան իզգիրն է եւ կը սպասւի Պայապիտ : Այսօր գիւղերուն յայռարաւեցաւ , որ զօրքի համար խոտ եւ յարդ բերեն քաղաք իրենց միջոցներով : Սկսած են կաղմել նաեւ աշխատաւորներու խումբեր , որոնց կարիք կը զգացւի նաեւ Ոստանի մէջ :

Մարտ 11.—Այսօր կիրակի է . կը ձկունէ անվերջ, կարծես ձմեռը վերադրձած է . տրամադրութիւնո չի լաւանար, ուրիշներ կը կարծեն, որ նահանջի սարսափն է աղղեր վրաս, առանց մտնելու իմ հոգիս մէջ եւ տեսնելու, որ անիկա քսնդւեցաւ փետրւար 21-ին երբ Կարնոյ պատղամաւորները գացին, իսկ ես մնացի միմիայն մեր լնկերներու եւ, մասնաւորապէս, Գրիգորի այն մտայնութեան հետեւանքով, որու համաձայն մենք մեկնողներս «կորած ենք» եւ «ոչինչ կրնանք ընել»: Այլեւս չեմ կրնար աշխատիլ, սիրոս պաղեր է եւ անպատճառ Վանէն վերջնականապէս հեռանալ կ'ուզեմ, յարմար առիթը չի ներկայանար, իսկ ես անհամբեր եմ: Կէսօրին Գրիգորենց տունը լաւ մը խմեցի . կուզեմ խմել եւ մոռնալ ներքին վիշտերս:

Մարտ 12.— Այսօր ուազմաճակատը խաղաղ անցաւ: Թուրքերը Ռստանի ղէմ խրամատներ կը փորեն: Կէսօրէն եաք Սոսուք Սուէն Մեսրոպ Զանօեան յայտնեց, որ իրենք 90 հոգով կը վերադառնան կարեւոր նամակներով: Իրիկւան Գրիգորենց տունը կարդացի Մ. Սօսեանի ծածկազիր թէլքֆոնոկրամը, որով կը յայտնէ թէ գերմանացիք զրաւած են Պետրոգրադը, Մոսկան, Օդեսան, Խարքովը եւ գըրբաւելու վրա են նոյնիսկ Բագուն: Միսիոնարները ամբողջապէս հեռացեր են Կովկասէն: Գաղթականութիւնը Մօսուն - Գորանի շրջանէն կանցնի Կովկաս:

Իրիկունը ուշ ատեն Տաճատ Առնիսէն տւած թէլքֆոնոկրամով կը յայտնէր, որ իրենց քիւրդ լրտեսը վերադարձեր է . անոր տւած տեղեկութեանց համաձայն, քիւրդերը գացեր են Սխլաթ եւ զէնք բերած են: Թուրքերը ընկերացներ են անոնց մինչեւ Ալջաւալ: Ձրքաքոմանտանին նամակ դրած է Զիլանի քիւրդ բէկերուն՝ յայտնելով, որ ամէն ուղղութեամբ հայերը քշած ու մէծ պահեստներ դրաւած են, կառաջարկէ մինչեւ իրենց ընդհանուր յարձակումը իրենց յարձակումներով նեղել հայերը, որոնցմէ շատեր, իբր թէ, առաջարկած են իրենց միանալ: Քիւրդերը պատրաստակամութիւն յայտներ եւ նամակներ դրած են թուրքիա գոնուղ իրենց ցեղակիցներուն՝ հարցնելով թէ համաձա՞յն են, որ իրենք թշնամանան հայերուն հետ: Քիւրդ լրտեսը յայտնած է նաեւ, որ հայեր կը գտնեին թուրքաղ - Սինձան: Ասկէ զատ, Զիլանի քիւրդերը, ըստ Տիգրանի պատմածին, Խընուսի եւ միւս նահանգներու ընդհ. գաղթի առթիւ ըսած են, թէ՝ նուսի եւ միւս նահանգներու ընդհ. գաղթի առթիւ ըսած են, թէ՝ վանեցիք խապար չունին, տեսնելով որ մենք մեր տեղերը նստած ենք: Տիգրան կը պատմէ, որ Կուլիխան բէկ կառաջարկէ Քեամիլ բէկին (Զիլանի բէկերն են), որ ժամանակը եկեր է յարձակւելու հայերու վրա, իբրեւ թէ Քեամիլ բէկ չի համաձայնիր, եւ միասին կանցնին Զիլան:

Մարտ 13. — Այսօր Բերկրիէն Մուշեղ յայտնեց, որ Պարսկաստանէն քիւրդ մը եկեր է Խաչան եւ պատմեր, որ հայերը եւ ասորիները միանալով ջարդեր են 10 - 12 հազար թշնամի եւ Ռւրմին ու Սալմասը իրենց աղղեցութեան տակն առնելով՝ կոխւը կը շարունակեն Խոյի շուրջ:

Սարայէն Սիմոնը կը տեղեկացնէ, որ Նոշարի քիւրդերն ալ Փրքագումանտանէն հրահանդ ստացեր են՝ հայերու վրա յարձակւելու, բայց իրենք ըսած են, որ միշտ բարեկամ պիտի մնան հայերուն, եթէ նոյն իսկ թուրքերը գրաւեն Վասպուրականը: Այսօր երեկոյեան Գրիգորենց տունն էի մինչեւ ժամը 10-ը:

Մարտ 14. — Այս առաւօտ կարգին ցուրտ ըրաւ. տարօրինակ եղանակ է. գարուն մտած ենք, բայց կարծես ձմեռը կը վերսկսի. մեղի՞ թէ թշնամիին նպաստաւոր է առիկա՝ չեմ դիտեր: Տարտամ զգացումներ ունիմ. կարծես թէ զգալու կարողութիւնը կը վերնայ ինձմէ, առանց աղղելու մտքիս վրա, որ բաւական պայծառօրէն կրնայ գատել իրերը, եթէ կողմնակի յաւակնութիւններ չյարձակին վըրան:

Առաւօտ թէյէն ետք, Զաւէնի հետ քմահաճոյք ունեցայ նարտի խաղալու եւ տանելու. պաշտօնատուն երթալէն ետք միայն իմացայ, որ Արձէշ կոխւ է: Քիւրդերը յարձակեր են, Օրօրան զետի մօտ, մերոնց վրա: Տաճատ իր խմբով ուղղվետկա գացեր է դէսլի Ալճաւադ: Մերոնցմէ կայ, ըսին, մէկ սպաննւած եւ մէկ վիրաւոր, որ, կէսօրւայ տեղեկութեան համաձայն, մնացեր է թշնամու ձեռքը: Լուր առնեցաւ նաեւ, որ Տաճատ Աղարաֆի մօտն է եւ թէլքֆոնով կը խօսի մերոնց հետ Արձէշի մէջ: Տեղէս կածապարեն փամփուշտ զրկել, կարծես թէ առանց կոխւի կարելի չէր իմանալ, թէ փամփուշտ չկայ հոն: Գործերը զանդաղ կերթան եւ օրւայ պահանջած թափը չունին:

Այս առաւօտ Հիրնէն փախան երկու կղճացի զինուրներ իրենց հրացաններով եւ փամփուշտներով: Լուր արւեցաւ ամէն կողմ, որ Յերբակալէն: Հոն ուր զինուրական կարգը եւ անոր անմիջական հետեւանքն եղող խիստ պատիմէ կը բացակային, նման երեւոյթները պիտի ընդարձակւին անպայման:

Իրիկունը լուր արւեցաւ, որ պոլկովնիկ Պաղտասարեան օրս Պայտիտ հասած պիտի ըլլայ:

(Շարունակելի)

